




1992
卷·4







ԱՐԵՎԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐ

ԱՅԼԱԲԱՆԱԿԱՆ

45 ՅՈՒՆԻՍ

Ա. ՏԱՐԻ 1860.

ԹԻՒ 4

Ա Զ Գ

“Արեւելեան Դար” անուն այլաբանական թերթը՝ առաջին անդամյանկարծ կ'երեւարեւելեան Տաճկաստանի Հայկազանց հորիզոնի վրայէն՝ իւր Համագդեացը (այլաբանական ձեւերով) աղջային զանազան օգտակար լուրեր հաղորդելու, պէտք եղած ատեն օտար ու անիրաւ յարձակմանց գէմ պաշտպանութիւն ընելու, կեղծաւորութիւններ, խարեւութիւններ երեւան հանելու, մասն Հայրենեաց՝ գաղոնիքներ յայտնելու. ներքին ոչխարազգեստ գայլբարեկամները ճանչընելու, ու անոնց որոգայթներէն գգուշացընելու պաշտօնուլ:

Եհա Արեւելեան Դարին երևարուն առաջին նպատակը Երկրորդ նպատակը պիտի ըլլայ՝ երբ բեմն երբեմն Հայկեան սեռին՝ ի ծնէ բարի և գովելի բնաւորութիւններուն վրայ խօսիլ, անոր ՚ի Քրիստոսէ ընդունած. և մինչեւ ցարդ յարաւեւած կրօնքին սրբութիւնն ու ստացած առաքելական Երկեղեցւոյն անարատութիւնը ու անխարարութիւնը քարոզել:

Ուստի ո՛ իմ Արեւելեան ընթերցող Հայ արենակից ընկեր. ըլլայ թէ անոր փոքրկութիւնը տեմնելով, կամ անձնական նպատակութիւն անձնական կամաց համար համար հետո, վասն զի միմայն քու սիրոյդ համար՝ ու քեզ անխնայ նախատողներուն դլսուն բարոյական հարուածներ, տալու համար երեաց:

Թաէ որ վրան Եղովքոսի բնական սղքատութիւնները կը տեմնես՝ Քանդօսի ընտանիեացը նըման մի՛ ծաղըներ ու մի՛ ծիծաղիք, այլ զայն ամեն աժան գնով՝ այսինքն չորս դահեկանի գնէ ու բովանդակ կարգա, ու մէջը յօրինուած խօսքերուն իմաստին ուշադրութիւնը ըրէ առող:

Եւ յիրաւի Արեւելեան Դար թերթը՝ այժմ փոքրիկ, աս պատճառաւ նիւթերուն ամբողջութիւնը մաս մաս բաժնուած, ու հրատարակումը անժամնակեայ է. սակայն զանի գնողներու զգնութեամբն ու սիրելի ընթերցողներուս քաջալերութեամբ՝ կրնայ քիչ ժամանակի մէջ մեծնալ խօսքերը բովանդակիլ, ժամանակաւոր ու կարդաւորեալ հրատարակում մը ունենալ:

ԱՐԵՎԱԿԱՆ ՕԴԵՅԻՆ ՍՈՒՐԱԿԵՄԵԴԱԿ ՄԸ

Հազիւ թէ գրիչը ձեռքէս ձդեր աշխարհի անիրաւութիւններու վրայ խորսնկ տպաւոյութեամբ մը կը մտածէի, յանկարծ գրասեղանիս վրայ աներեսոյթ ձեռօք ծրարուած բան մը ձբդուեցաւ: Մէկէն ոտք եւլայ ու աչքս չորս դիմ դարձուցած սենեկիս ամեն կողմը միակերպ կը հայէի թէ ո՛վէր ծրարը ձգողը:

Բայց մարդ մը, շուք մը անդամ չի տեսնելով եկայ նատայ աթուիս վրայ, ու սկըսայ ծրարը զննել, որով անձանօթ բարեկամ մը (կ'երեւի թէ անձանօթ եակի մը ձեռօք) Հոռո

մէն մեզի նամակ մըն է ուղարկեր:

“Եամակը ձեռքէս ձգելով սկըսայ նորէն մը տածել թէ՝ աւախ ես ուոմ բարեկամ չունիմ; Երկրորդ երկրիս վրայ աներեւոյթ էակներու հետ յարաբերութիւն մը չունիմ, ի՞նչ պիտի ըլլայ այս կերպ կարդէ զուրա բան մը Տէր Ըստուած, ըսի ինքնիրենս. հրաշք է արդեօք չէ թէ երազ կը տեսնեմ:

“Չէ, ոչ երազ և ոչալչը հրաշք է» ըսի բաշցին անմակը ու անմիջապէս սկըսայ վերջնագիրը դիտելու: Սակայն ի՞նչ էր տեսածս ու ի՞նչ

կերպ վերջնադիր մըն էր, որ զիս չափէս դուքս զայրացուց։ նոյն վայրկեանը ջղելս թուլցան ու բոլոր անդամներս սկըսաւ դողալ։

Մէկէն նամակը գրասեղանիս վրայ դրած սկըսայ հառաջելով ըսել, «ի՞նչ բաղդ ու ի՞նչ անբաղդութիւն... ափսո՞ս կորուսած անցեալ ժամանակներուս...»։

»Ո՞ւ Մասիս, Մեղու, Միւնստի, Փարիզ, ուր էք ուր, օգնութեան հասէք ինձի վասն զի մահուան քրանիքներ թափելու կրօսայ... ոչ ո՞չ... բայց չէ, զեռ կենդանի եմ։

»Զեղի կ'ըսեմով՝ Ըրեւելեան Հայ լրագիր ներ եկէք սա նամակին վերջնագրին ուշադրութիւն ըրէք և եթէ կարող եք նամակը ամբողջ կարդացէք։»։

Սյնքան չափէ դուրս այլայլած էի որ նոյն վայրկեանը կարծէի թէ յիշեալ լրագիրները քովս կեցած ինձի զօրութիւն տալով կ'ըսէին, ազօրացի՛ր և քա՛ջ լել ո՛վ ընթերցասէր ընկեր, ոտք ելու նա նամակին լիբ ջնադիրը անզամմը կարդանայինք ի՞նչ է եղե՞ր։»։

Նոյն ատեն վրաս ուժ մը գալով։ յատկեցի նստած տեղէս ու սկըսայ կարդալոր էր այս պէս։

«Մեծահանդկան այս կատարեցաւ ՚ի Հոռվիմ Յաւա մի Տեառն մերոյ 1890 (1860) ՚ի ներկայութ քեամբ երկու հարիւր միլիոն Պապական ծորութիւննեան, քանի տերութեան ու քառասուն ազգի, « հանդերձ Սրբազն Փափիւ... Կարդինալովք* և երկու հազար եպիսկոպոսովք, մեկ միլիոն վարչ դապետովք, յիսուն հազար բարոգիչովք, եւայլն, և եւայլն. վասն հաւատարիմ պաշտօնեայն մեր և վեմափայլ Մէկմուայը Հավատիս բարձր ու մեռածան Պապական Հայ Գարովիր լրագրոյն որ ՚ի յԱրեւելս . . . ։»։

Ըրդնամակին վերջնագիրը այս անզամմկարդալովս հետաքրքրութիւն մը եկաւ ինձի, առանց այլայլութեան նամակը սկիզբէն ամբողջ կարդալու։

Կատեցայ հանդիստ աթոռիս վրայ ու սկըսայ հանդարտ ոգւով բառ առ բառ կարդալ։

Երբ նամակը ձեռքս երբեմն կարդալով և երբեմն տեղ կեցած եղելութեանց վրայ կը զարմանայի յանկարծ սենեկիս մէկ անկիւնէն ահագին ձայն մը առի որ կ'ըսէր, ափնչըւ

*Կարդինալաց որքան ըլլալը մէր գրեր, կարելի է եղիսկոպասաց հաշուին մէզ ըլլայ։

այնքան կը դարմանաս ու կ'այլայլայ այս բանիս վրայ, ո՞վ հայ երիտասարդ դու . ըստե՞մ թէ մէկ կողմէն ալիւաւելնը ունիս, վասն զի զըլիսէ միայն Ըրեւելեան պաղ հով փչելովը՝ տը եմուեան տաք հովերուն անփորձ ու անտեղեակ էս։

«Բանի որ աս գլխով ես չես զիտեր, և կարող չես գիտնալու թէ աշխարհի Ըրեւելեան կողմը՝ մանաւանդ չոռմ ինչ զաղտնի ու անիւ մանալու գորութիւններ կան, և իւր մէջէն ո՞ր պիսի հրաշալի գործեր տուաջ եկած են և կո գոն։

»Գիտցած բլաս որ այս բերած լուրս թէ թե բան մըն է, եթէ կը փափաքիս ու կ'ախորժիս, այսուհետեւ քեզի անանկ լուրեր հայ որդրեմ, որով իրաւամբ զարմանաս . . . ։

Խօսքը լնկմիջատելով հարցուցի թէ «գուն ովես, ի՞նչ կուզես ինձմէ, ու ի՞նչ նպաստ կաւ այսպիսի լուրեր ինձի հաղորդելով՝ զիս նորանոր անհանգիստ ընել կը ջանաս, որով ատենէ մը ՚ի վեր այս կերպ լուրէն զզուեր, ձանձրացեր ու առանձին այս սենեակս քաշուեր ու փակուեր եմ, և ով ոք մէկը զիս հարցուցած չէր, հիսայ ըսէ նայիմ գուն ո՞վ ես և ի՞նչ կ'ուզես։»։

Պատասխանեց աներեւոյթ էակը հպարտ կերպով մը . «Ես օդային սուրհանդակ մըն եմ, որ օդին մէջ Ըրեւելեան Պարին կը ծառայեմ ու անոր հրամանները ՚ի գործ կը դնեմ։»

»Եհանոր հրամանաւն է որ եկեր եմ քեզի. ուստածառը ուրիշ բան չէ՝ այլ եթէ առենէ մը ՚ի վեր Մասիսն, Մեղուն, Միւնստին ու Փարիզ Ըրեւելեան Հայ լրագիրները՝ ան հշտուածիս ու արդարուած մէծաբարբառ Մէճմուան, իմ Վեհափառ Տէրով ջերմ պաշտովան լրագիրը նորուելուն, անբացենուն ու անոր ցըցուցած մեղաղբելուն իմ լուսափայլ Տէրս անոնց ասսիկ բարկացած առաջին անգամ զիս քեզի խրկեց, որպէս զի՞ իմացընես անոնց իւր բարկութիւնը, ու յորդորես զիրենը որ. Բ. Մէճմուային յարգն ու պաշտպանը ձանձնաւն։

»Եւ այն նամակն ալ որ վրան այնքան այս լայլացը՝ Վեհափառ Տէրոնց Տէրս ինքն իր ձերագրովը յօրինած Հովմայի վրայէն ու դարկեց. Ըրեւելեան Պարին, որ տպագրութեամբ հրատարակուի այս կող նըրը . ուրով։

Ո՞էճմուային ստոցած գաղտնի փառաւորութիւններն, ու արդէն ունեցած բարձր բարձր (քան զգլուխն լրանց) ՔՀէն հրաժարակայախութիւնների :

“ՀՀ նայեցէք մէյրը, աշխարհիս անիւը դարձեր էն, արդէն ես երևելի էակներուն անիրաւ դպտողութիւններէն վշտացած, անտեղի ու զրպարտիչ խօսքերէն վիրաւորուած չի խօսելու, չի պատասխանելու դիտուրութիւն մը զրած ատենս, աներեցիթ ու անձանօթ էակները կը բռնադատեն զիս խօսելու, պատասխանելու ու նորանոր զրիչս ձեռք առնելու:

Մնանկ ատեն մը որ այժմ աշխարհի մէջ, ուրչափ մարդիկ այնչափ կարծիք, եղած, մէկ մէկու ըսածը չեն հասկընար, մէկը միւսին ան հերքելի իրաւունքը չի ճանչնար, մարդկային (անիծեալ) նկատմամբ ճշմարտութիւն ընդունիր, մեծութեամբ գոհ ըըլլար, հարսութեամբ չափենար, մարդկութեան, խոհեմութեան, խոնարհութեան, հնդութեան ու քաղաքավարութեան չի հետեւիր :

Կրօնք, ազգ, սերունդ, եղբայր. կրօնասիրութիւն, ազգասիրութիւն, եղբայրսիրութիւն ինչ է գիտէ, ու աղէկ գիտէ բայց չի յարգիք. վերջապէս յայտնի ու համարձակ ըսենք, ամեն վայրկեան ու ամեն գործի մէջ բերնով ու խօսքով Աստուած, Աստուած, կը գոչէ, կ'աղաղակէ. բայց սրտով ու գործով հեռացեալ է անկէ :

Վ. յո՛ ասանկ ատեն մը որ ամեն մարդ ես, ես, ես, զուն, ան ըսող ու փնտըռող չի կայ. ամենքն ալ մէյմէկ ինքնազլուխ տէր, մէյմէկ հրամանահան, մէյմէկ օրէնսդիր ու դատաւոր կարգուած, ասոնցմով Երկնային պատուիրանաց ծայրաքայլ, Երկլույին օրինաց խուլ, արդարութեան անիրաւ, գթութեան գահիճ, ողորմածութեան անհոգ, լնկերասիրութեան թուլ եղած է :

Վասնց հետ մէկ տեղ՝ եթէ զօրաւո՞ր է՝ յաշ փշտակութիւն, եթէ պատուաւո՞ր է՝ մատնութիւն, եթէ անուանի է՝ զրպարտութիւն, եթէ հարցւած նախանձութիւն ու յետոյ ատելութիւն, և այն :

(Թաղղւնք ժամանակիս Եկեղեցական կարգի կողմէն առաջ եկած անհամար բարոյական անզթութիւնները, որոնց դատաստանը Երկնից արդար դատաւորին անդարձ վճիռներուն ձգուած է) :

Ի՞չս ասանկ ատեն մը կ'ստիպուիմ խօսելու, բայց յուսալով թէ կարելի է անելուոյթ էակները կընան խօսք հասկընալ: Ուստի ասյուսալով բիչ մը ժամանակ խորհչելն յետոյ դարձայ ըսի անելու ոյթ էակնին թէ, Ըրդեօք զունոր խօսելու արտօնութիւն ստացեր ես, ինձ ալ կը շնորհէնս ան արտօնութիւնը, որ ըսածներուդ պատասխանը ըստ բաւականի տամ, չէ նէ պաշտպանութիւն ըրած Ո՞էճմուայիդ նման դռն միտի ըսես, դուն խօսիս, ըըլլայ նէ պօսաս կանչըուըստէս: Դեռ ևս ըըլլայ նէ անձսու ընկերներս պաշտպաննելու համար ըսածներէս ծուռ հետեւութիւններ հանելով, երթասանիրաւ տեղ քու տէրոջդ ձեռքը ՚ի մահ մատնես”:

“Չէ, պօսաս էակը բարկանալով. չէ, չիմ կրնար ան արտօնութիւնը բեզի տալու, վասն զի կը նայիմ որ դուն ալ սկըսար յանցանք գործել, այսինքն Ա. Ո՞էճմուան նախատելու անոր ըրածներուն մեկնութիւն տալ”:

“Դ՞նչ կը խօսիս էակ, ե՞րբ նախատեցի զինքը, արդեօք արդարութիւնը պաշտպաննելու յանցանք է, Ո՞էճմուան նախատելու կըսես չիմ հասկընար”:

“Դնչ արդարութիւն . արդարութիւնը Ա. Ո՞էճմուային զըշին ծայրն է: Խս մոիկ ըրէ Հայդ Ըրեւելցի. անանկ արդարութիւն, անիրաւութիւն ըյտեմ. միայն սա գիտնաս որ Ա. Ո՞էճմուային խօսքելու մեկնութիւն չի վերցըներ, անոր զրածը գրուած է, վճռածը վճռուածն է:

“Դնչո՞ւ”:

“Անոր համար՝ վասն զի Ո՞էճմուան Ո՞էճմուա է”:

“Եղէկ, քու ըսածիդ պէս ըլլայ. Հապա Ասակին ալ Վասիս, Սեղուն ալ Սեղուն Սիւնտին ալ Սիւնատի, Փարիզն ալ Փարիզ չէ, ասոնցմէ եւել ի՞նչ ունի Ո՞էճմուան ըսէնայիմ”:

Հս էակը խորխանալով մը, “ՀՀ, ըստաւ. ես բեզի ըսի՞ որ գլխէդ Ըրեւելան հով փչելուն համար՝ բանէ մը տեղեկութիւն ըունիս. ահա ըսածս խօսքովդ հաստատեցիր. ուրեմն հիմայ ես բեզի յայտնեմ թէ Ո՞էճմուան ո՞լէ, ի՞նչէ, և անոնցմէ աւելի ի՞նչ ունի, որ դուն ալ երթասան անոնց իմացընես. ուստի առ գրիը ձեռքդ ու ըսածներս զըի առ, որով ըղեղներնուդ մէջ աղէկ մը հաստատուիր”:

Համկըցուեցաւ, ի՞նչ է կըսէ առածը

“Ենձրեէն փախչելնինի՝ փոթորկի հանդիպեցանք : Եյաչափ ատեն երեւլը Մէջմուային ու անոր արբանեկաց այսպիսի սնափառական խօսքերը լսելէն զլուխնիս գդում դարձեր էր, հիմայնորէն անոր անեւրեսոյթ պաշտպանէն կըրկնապատիկը լսելու չարաբաղդութիւնը պիտի ունենանք եղե՞ :

Ինչ որ է նէս աս ալ մորիկ ընենք, զնէ հետաքրքրութեան կամ գուարձութեան, և կամ կարելի է բերնէն (գաղտնի) խօսքի առնենք :

Ուստի հեղնելով մը ըսի էալին . “Վերեի թէ դուն շատ բան զիտես, և շատ բառեր կըրնաս յայտնելու . ուրեմն բաէ, խօսէ նայիմ ի՞նչ է եղեր Մէջմուային համար ըսելիքներդ, բայց սա ալ ըսեմքեղի, նայէ որ խօսէլիքներդ՝ Պապկային — ողջունեմ քեդ Օգոստոս կայսը — արտասանելուն պէս, մեր լսածներէն չըլլան . այլ երեւննայ — ափսո՞ս աշխատանացս որ կորուսի — ’ի ձայներ ալ լսենք, որով ճանր գընով գնենք, չէնէ ամառ ային ճանձերու պէս կը հալածեմք” :

Եյ ըսի, ու գրիչը ձեռքս սկըսայ ըսածները յօրինել, որ խրոխտ կիրակով մը այսպէս ըսաւ :

“Ծսի թէ ով է Մէջմուանն :

“Բոլոր աշխարհ զիտնայ թէ ՊԵՊԵԿԵՆ այսինքն ԳԵՇԹՈՒՄՈՒՄ լրազիր մըն է” :

“Ի՞նչ է Մէջմուանն :

Ուստի լսեն ու իմանան ամենայն արևելեան Հայ ժողովուրդը թէ Մէջմուան աշխարհ Արևելեան կողմը ՊԵՊԵԿԵՆ ԱՌԻԹԻՖԻ ԻՇԵՍ ու ՊԵՊԵԿԵՆ ԱՌԻԹԻՖԻ ԵՇԵՆ եւրեղինք ու անձունք միութիւնը քաջաբար պաշտպանող թելթ մըն է, իսկ Մասին, Մեղոն, Միւնատին և Փարեզը, Վապելլագաւան ու Լուսաւորչականութիւնը պաշտպանող բուն Հայ լրազիրներ են : Վէջմուաին Ճակատը երկու հարիւր միլիոն ժողովրդեան կնիքը զրոշմուած է . իսկ մէկալինոնց Ճակատը (Միսիթարեանց հաշուին) տասօք կամերկուքը կէս միլիոնն : Եղեկ նայէ, ու խոջորացոյցով դիտէ այս անհամեմատ թիւը ով երիտասարդ Հայ, այսինքն երկու Հարիւրնու տասօք կամ երկուքը կէս միլիոնը, ու անով Մէջմուային առաջին զանազանութիւնը որոշէ :

Խօսքը կտրելով ըսի . աղուն ու երկու հարիւրն ու տասնով երկուք ու կէս միլիոնն ու միջոցը աղեկ միտքդ պահէ ետքը անոր վրայ քեզի ըսելիքներ ունիմ : Խօսքդ շարունակէ նայինք” :

“Մէջմուային զրիչը, ըսաւ, աղուն, անհոգնուածն, անշահասեր, խոներ, էտուալ, հանդարու, ու օգուտ աւքնէ և հաստրախութեան դրութեան մըն է . մէկունն յը հաղեւալ, հաղմանից, շահախնդիր, իրավաբար, հուսակար, անդրանուրդ ու վասար աղզի, կրօնքի ու հասարակութեան աօդուագ թերթեր են :

“Մէջմուան վեց եօթը հարիւր՝ տարեկան բաժանորդ ունի, որ 150 ակին նշանաւութիւն տարին կ'ընէ 105 հաղար դուրսուշ . այս գումարին վրայ այնքան մըն ու զիր, որ կ'ընէ 210 հաղար դուրսուշ, ահա, Մէջմուան հրատարակուած օրէն ամեն տարի այսքան ծախքը զուարձութեան մը համար կրելով, Մէջմուան հարկատու կ'ըլլայ իւր հրատարակչին, չէ թէ հրատարակչէք Մէջմուային :

“Ուստի կեցցէ անշահասէր Հրատարակիչը :

“Իսկ միւս շահախնդիր Հայ լրագիրները երկու երեք հարիւր բաժանորդ ունենալով, և գիներն ու 100—120—130 դուրս ըլլալով, և շատերէն ալ տարեկան վճարելիքնին չի կրնալով առնուլ, մնացած շահովը անոնց Հեղինակները ամեն տարի ՚ի սէր Շազի և նորին լուսաւորութեան, յաւաջաղիմութեան, և ՚ի յօդուու Հասարակութեան, Վասքորի նեղուցը մէյմէկ ծովեզերեայ տներ կը կանգնեն . . . : Ուրեմն ափսո՞ս ձեղ ԱՅՍ Կերպահախնդիր հըշրատարակիչներ” :

“ԵՇ, թէ մը կեցիր էակ, նայէ ինչ կը սեմ քեզի . աս ցըցուցած հաշիւներդ ալ միտքդ պահէ, վասն զի ետքը անոնց վրայօք Ճիշդ հարշըներ ունիմ” :

“Ի՞նչ որ կուզես նէ հարցուր, պատրաստեմ ամեն բանին Ճշմարիտը խօսելու և ըսաւ ու կըսաւ խօսքը առաջ տանիլ :

“Մէջմուան գովելի բան մըն ալունի անոնց մէկը գիտե՞ս ըսաւ :

“Չէ” ըսի :

“Ուրեմն յայտնեմ : Եյ մեծաբարբառ լրազրին լեզուն տաճկերէն է, բայց պիտի ըսես թէ Միւնատին ալ տաճկերէն է ահա, ահա, Միւնատին առաջին և գլխաւոր յանցանքը որ ելաւ նոյն լեզուաւ լրագիր հրատարա

1 Տես Հմտութիւն Մանկանց, տպեալ ՚ի վենետիկ 1851ին
10 միլիոն, տես և Աշխարհագրութիւն հին և նոր Հայաստանեայց նշնպէս տպկան անդ 1887ին, Երկուք ու կէս կամերկը միլիոն:

ըսկեց, և հիմայ ալ Վէճմուային ձեւը խօթեց:

“Չէ՞ր զիտեր արդեօք Միւնատին, Ըստապի-
րը Գոնսթանթանիյէ տաճկերէն լրազրոյն կրած
յանդիմանութիւնները Վէճմուային կողմէն ոլ
վերջապէս գաղրեցուց անոր շարունակութիւնը
Երդեօք չըսե՞մ համարձակ թէ Զօհալն ալ Վէճ-
մուային վախուն լեզապատառ Տաճկաստանէն
Հայաստան փախաւ :

“Ուստի զիտցած ըլլաս, բանի որ Վէճ-
մուան կայ, տաճկերէն լեզուաւ լրազիր հրա-
տարակուելուն ճարը չք կայ” :

“ԷՇ, դուն խիստ յանդուզն ու գուռղաբար
կը խօսիս ով էակ, արդեօք ի՞նչ վասա կրնան
պատճառէր Վէճմուային՝ տաճկերէն լրազիր-
ները կամ Միւնատին, բացայատէ նայիմ” :

Պատասխաննեց էակը . “Ընդհանուր վաս-
նին այս է որ՝ տաճկերէն լեզուն կը խանգա-
րեն, մանաւանդ Միւնատինն լեզուն որ միայն
տաճկերէն ու բառերը պարզ է, իսկ վ. Վէճ-
մուային տաճկերէնը խոռոն է, այսինքն Երա-
բերէն, Պարսկերէն, Թաւրքերէն, Քիւրտե-

րէն, պարզ Տաճկերէն, հասարակ Տաճկերէն,
Ռամկօրէն, և այն, կը խառնէ, որով Տաճկը
նալի ու յստակ լեզու մը կ'ըլլայ, և հասարա-
կութիւնը բառերը զիւրաւ կը լուծէ :

“Հասկըցա՞ր հիմայ Վէճմուային անհերքե-
լի իրաւունքը տաճկերէն լրազիր չուղելուն. ը-
սէ նայիմ ասոր ըսելիք մը ունի՞ս” :

“Չէ, ատոր ըսելիք մը չունիմ, վասն զի կը
նայիմ որ զուն Վէճմուան մեծարեմ ըսելով այդ
խօսքելով կը խայտառակինս, ու զայն հինե-
րէն Յաբելոնի աշուարակի, Խորերէն Սիմոնեն-
րու հարսնիք կը զարձունես” :

Հազիւ թէ այս խօսքս աւարտեցի յանկարծ
սենեկիս մէջ շշնկոց մընէ փրթաւ, կարծէի
թէ պատերը վրաս պիտի վլչին, կամ էակին
խօսած տեղէն կայծակիներ պիտի թափին գլու-
խըս, բայց ես առանց այլայիկու մէկէն ցատ-
կեցի նստարանէս, ու մի ակերպ սկըսայ դիտել
թէ արդեօք ի՞նչ եղաւ մէկէն ’ի մէկ, կամ
ի՞նչ պիտի ըլլայ” :

Ըստապահութեան :

ԵՐԵՒՄՏԵԾՆ ՕԴԵՅԻՆ ՍՈՒԲՀԱՆԴԵԿԻՆ

Հ Ա Ր Ա Մ Ե Կ Ը Ն Ե Ր Ծ Յ Ա Ր Ա Կ Ր

Ալո . . . Արեւելեան դար հրատարակչին:

1890*(1860)

Յարգոյ հրատարակիչ.

Կը լսեմ թէ այն կրպմերը լրազիրները մէկ մէ-
կու նետ կը վիճէն եղեր: Մէկ կողմէն մինակ
րաբրաստիճան Մենմուան, միւս կողմէն Մասխան,
Մեղուն, Միւնատին ու Փարիզը միատեղ:

Վէճին ճիշդը ինչ բանի վրայ ըլլալը մինչեւ,
ցարդ չի կրցանք իմանալ. միայն այսրան կարո-
ղացանք նեղեկանալու թէ՞ Բ. Մենմուան բարձր
Մէջին մը ունի եղեր, յիշեալ լրազիրները զինքը
այն բարձրութեան քաշելով քաղկուտելով վար ճը-
գիք են:

Ես Մենմուային Յարգոյ Հրատարակիչը՝ անոր
շամուն կարօտութիւն չունի եղեր, այլ միւս՝ լրագ-
րաց Հեղինակները քարուկիր դինութիւններ, ծովե-

գերեայ տնեկը կը կանգնեն եղեր:

Բ. Մենմուան ամեն բան շխատ կը խօսի, ու-
ղիղ կը դատէ, աղէկ կը տրամաբանէ եղեր. իսկ
Մասխան, Մեղուն, Միւնատին ու Փարիզը, սուս-
ու սխալ խօսենուն եւ ծուռ. տրամաբանելուն,
որը շորայակապ բանտարկութեան, որը մանուան
մատնութեան, որը խենանոցը, որն ալ մէր ամե-
նասուրք Պապին բան բանուն, այն որ երկնի եւ
երկրի ընդհանուր հոգեւոր վճիռներուն տէրն ու
պահապանն է, առեւ Աթոռ պրբոյն Պետրոսի տակալ
’ի վիշնա). ’ի հուրն յախտենական դատավարութ-
եան կը մատնուի եղեր . . . :

Երէ այս լամաները ամենասույզ է, պէտք է
որ անոնց վրայ այն բաները անշուշտ կատար-
ուին. իսկ Բ. Մենմուան իւր անուան փառա-
ռութեանը մէջ երկար ատեն հաստատ մեայ, ու
հոս իրեն համար եղած քաղաքական եւ հոգեւորա-
կան խառն մէկ մեծ հանդիսի մը լուրը (որն որ
վարը պիտի պատմեմ), ան կողմէրը տարածուած
ատեն, Բ. Մենմուային յարգը եւն աւելի բարձ-
րանալով, իւր բարձր Մէջին վար առնողները
այս լուրեան պատկառելով գիբերը, այսինքն Մեն-

*Կերտեի թէ Մենմուային այն թիւը Հոռոմ գացեր է, ո-
րուն վրան ըստ Լատինացւոց այս բառականը դրուած էր,
եւ նան Մենմուան վերին աստիճան յարգելուն մէկ մէծ
ճշանք ալ աս պիտի ըլլայ, որ իրենց նամակագրութեան
բուականը այս բուով կը գնեն կար:

մուսան առջի բարձրութենէ վեր բարձր մէկոչի մը հաստացած, այսոմնէտեւ անոր ամեն մէկ ըսածին վճռածին իսկ է, իսկ ընդունելու հարկադրեալ մնան:

Ափանս որ այսպիսի պատուական ու մէծանուն լրազիքն իւր փառաւորութեանը մէջ միայն հեռուեան տեսանք, ու մէջի եղած աննման ու մարդակայել խօսքերը կարդալու բարեբաղդութիւնը չի կրցանք ունենալ: Եւ ասոր պատճառը պատմութեանս կարգին մէջ պիտի ցըցնիմ: Եւ դուք ն Յարգոյ Հրատարակիչ: Երեւ արժան կը դատէք, այս հանդիսիս նկարագրութիւնը (գոր պիտի ընեմ) հրապարական հրատարակէր ՚ի գարմացումն անմենայն Արեւելեան Հայ լրագրաց էւ ընթեցողաց . :

Երկրու հարիսը կամ եւս աւելի տարիներէ հնտէ՛ Հռովմայի մէջ օրենք մը հաստատուեցաւ, այսինքն ով որ Հռովմայ Սրբազն Պապերուն մարմնաւոր իշխանութիւնը՝ նոգեւորական իշխանութեանը հնտ միացեալ, անքակտելի ու անբաժանելի ձանցնար, եւ զայն իրեւ ՚ի վերուստ իշեալ երկնային պարգևն մը ընդունած՝ այնպէս հրապարական քորուգէր, ու նաեւ պէտք եղած ատեն զինու զօրուրեամբ պաշտպանէր, այնպիսին ան ատենուան Ս. Պապերէն Երկրաւորական իշխանութեան շընորհիւը մեծամեծ փառք ու պատիւներ ստանալին, ու երկրի վրայ այն անձին ըրած անձաւատութիւններուն, անզրութիւններուն ու բոլոր անիրաւուրիւններուն ներուն անզրութիւններուն ներողութիւնը շնորհնէլու յետոյ, մանուան ժամանակ այն անձը արքայութեան վերին աստիճան՝ մինչեւ արռու Աստուծոյ քոյ լարկելու համար՝ Ս. Պափին երկնաւորական իշխանութեանը, զօրուրեանը արտօնութիւններ պիտի տրուէր:

Իսկ (Աստուած հեռի արասցէ)՝ ով որ ասոր հակառակը գործելու յանդգներ, իսկոյն զիսոյն մազերէն սկսեալ, մինչեւ սորին տակի արտէրը պիտի նզովուէր ու բանազրուէր:

Ինչպէս որ այս տարի հու Երկու կերպն ալ կատարեցաւ, որն որ կարգաւ պիտի պատմեմք:

Ինչպէս յայտնի է Սարտէնիայի բազանորը կամ Տէրութիւնը, զայս միացեալ իշխանութիւնը չի ձանցնալով բաժանել ուղեւուն, կամ կերպով մը զայն վեասելուն համար՝ գուխսն ու զիսուն մազերը, անկատն ու ընթութերը, աջը երն ու արտեւանութերը, քիքն ու հոտութելիքները, այսինքն քիքն ծակերը, ընչացքներն ու մօրութիւնները, պէտի ամեն մէկ քէլերը, բերանն ու զրութիւնները, պամարդակի մէտեղ ամեն մէկ քէլերը, բերանն ու զրութիւնները:

թը, պգտի լեզուն մէծ լեզուն, որկորն ու կրէտուն ու վեց ակուաները, ծնուն ու ծնունին ուկրները:

Ույնն ու պարանոցը, քէւերն ու դաստակները, մէռուրեն ու մասութեները, սփէրն ու մասութեներուն յօները, ըղունեներն ու . . . զիտեմ որ կարգին մէջ աղտերն ալ կամ մի:

Ծընկութեներն ու զիդերը, ուրքերն ու սրունքները, վերջապէս զիսէն մինչեւ ուրքը բոլոր շարժական անդամները սոսկալի նզովիք նզովուեցաւ ու բանազրուեցաւ:

Սակայն զարմանալին այն է, որ այս նզովքնեն ետքը Սարտէնիայի բազանորը առաջութեն աւելի զեր, ուժեղ եւ զօրաւոր, ուրախ եւ զուարք. զործերը յաջող, Տէրութիւնը պայծառ. օտար տէրուրեանց հետ ունեցած յարաբերութիւնները լաւ վիճակի մէջ . . . :

Ուրեմն բողոքն յիշեալ բազանորը իւր բարի վիճակին մէջ, մենք դառնանք միւս կերպին վրայ խօսելու, որ ՚է մեր բուն նպատակը:

Մինչդեռ Արեւելեան Պապական Տէրութիւնները Խոտիայի խաղաղութեան համար Ս. Պապերուն մարմնաւոր իշխանութիւնը արդարակէս չափանորելով՝ զայն հաստատ հիման մը վրայ դնելու, ու անոր Հոգեւորական գերազոյն իշխանութիւնը մարմնաւորէն ազատ ու անկախ վիճակի մը մէջ դրած, անոր Հոգեւորապէս ունեցած ճնշութիւնները բոլոր աշխարհի առջեւ փայլեցնելու կը զանային միւս կողմէն, այսինքն՝ Ս. Պապին հարազատ ու հաւատարիմ որդիքը, այս (լուդէմ Սահմանադրութեան) անիրաւ խորհուրդները բանի եւ արդեամբը ջրելու, անմետացընելու՝ ՚ի հարկէ իսկ եւ իսկ պարտաւորեալ էին:

Այն, այս պարագայիս մէջ եւս աւելի պիտի զանային անոր անբաժանելի, անորոշելի, անքակտելի, անայլալելի ու անմեկնելի կերպով երկուտերութեան միացեալ, անձառելի ու երկրպագելի մի տէրութիւնը, մի պէտորդիւնը, մի իշխանութիւնը պաշտպանէլու*:

Ինչպէս որ Եկեղեցականաց կողմէն նզովքներ, բանազրաներ, կոնդակներ, ծանուցազիրներ, աղերսագիրներ առ Երկնից (ծեռամբ սրբոյն Վիճենցիոսի), նոգեւորապէս սուզեր, աղօրքներ, ծնրադրութիւններ, ծուներ, պանքեր, ուխտեր, քուարան թօրէներ*, լիակատար կամ մասնական ներորութիւնները պահպանուիլու:

*Տես Արքուն Սրբոյն Պետրոսի. Եւ տես Մէծմաւար թիւ 335, 336, 337:

*Ըստ սովորութիւն կատարաց այսպիսի պարագա-

րիւններ, քարոզներ, խրատներ, յորդորանքներ ու մինչ ՚ի լոյս գիշերային հսկումներ, եւայլն, եւայլն,

ներու մեզ Ամենասուրբ Հաղորդութիւնը նախանչի մեզ դբրուած մեկ կամ երկու, (ըստ հարկաւորութեան) մինչեւ ուր օր հրապարակաւ աւագ Խորանը կը դրափ, ույնուոյ մեծ բափորավ կը վերնայ:

ՄԱՐԴ ԵՒ ԻՒԹ ԹՇԵԿԱՄԻԿ ԲԵԼԻԱՐ

Ամենաչայն բանսարկուն մարդկային ազգին ժամանակաւոր ու յաւիտենական Երջանկութեանը վրայ թշնամանալուն, ամեն ատեն ու ամեն պարագայի մեջ մեյմէկ հնարք գտած, զանոնք ամստ և ՚ի հանդերձելումն յաւիտենական կորստեան մեջ ձգելու աշխատած է ու կ'աշխատի:

Ակսոն որ անոր այս ամենամշշուառ փափաքին հասցընելուն պատճառ խկ և խկ մարդս ինք եղած է:

Յիբաւի է թէ՝ այն չարը սոյն այս սերուն դը փորձելու, դրդելու ու զանոնք իւր ձեռօքը կանգնած խաւարային վին մեջ որսալուամեն վայրկեան կը ջանայ ։ սակայն մարդս ալ առանց անոր թիւնալից խօսքերը անսարգելու ու անոր լարած չորդային մերէն հեռանալու՝ շատ անդամ անոր ըրած փորձերուն իրաւունք տուած, դրդումներէն յօժարած, անով զինք որսալու գործիքնելով՝ այսինքն անոր չար խորհուրդները կը զօրացընէ:

Կառ համար հարկ է որ այս տեղ համառօտ խորհրդածութիւն մը ընեմք, որով ըսածներնուս աւելի լոյս մը տուած ըլլամք:

Մոր՝ նախ հայնք թէ ի՞նչ կ'ուղէ այս ամենադաժաննը սոյն սերունդէն, կամ ի՞նչ պատճառի այնքան կատղած ու փրփրած կը յարձակի այս Սատուծոյ ձեռագործը կործանելու ։

Տոլոր Սատուածաբանից ու փիլխսոփայից դասը միաբերան կը վճռեն թէ՝ այս զաղեր չարին մարդկային ազգին վրայ ունեցած անմարելի ատելութեան պատճառը, իւր չարութենէ հետեած Փառասիրութեան, ուանկէ ծնած Այսանձու ողին էր.

Ահա այս չար ողին զինքը չափէ դուրս զայրացուց, կատղեցուց ու շփոթցուց, ինը զինքը վասըն զի տեսաւ Մարդը փառօք ու պատուիլ զարդարեալ այն ամենագեղեցիկ պարտիզին մէջ ուրկէ ինք հալածուեր էր.

Տեսաւ անոր վրայ Սատուծոյ պատկերը նը կարուած, ու անով կերպով մը Սատուածանաւը ։ որուն ինքն ինքնագլուխ ստանալու յանդըներ էր։ Կայ անոր ամենագեղեցիկ պարտիզին մէջ ուրկէ ինք հալածուեր էր.

իուրքն ալ ՚ի գործ դրուեցան որպէս զի ցրուին ու խափանուին այն չար խորմութերը, եթէ կարելի է իրենք ալ մեկտեղ ։ ։ ։

Հոգեւորական կողմը այսքան:

Մասցիւլ յերաբոյ բերեբոյ:

ստեղծողին Սուրբ օր հնութեան ձայնը, ու մի անգաման օր մը հոգւով և մարմնով վերին փառաց յաւիտենական երջանկութիւնները ժառանգելուն հրաւելը, որմէ ինք՝ իւր Արարչին դէմ ապստամբելուն համար զրկուած, յաւիտենական այն անդարձ գատապարտութեան անդունդէ թաւագլուեալ կործաներ էր։

Ա երջապէս յայտնի իմացաւ մարդուս իւր վրայ տիրելու բացարձակ իշխանութիւնը, որ եղան ստեղծողին գերագոյն իշխանութեանը անգամ հնազանդիլը գժուարած էր։ Ուստի ասով հեռատես երաւ թէ՝ բայ ՚ի յԱստուծոյ, մարդիկ ալ իւր վրայ պիտի իշխեն, ամեն ատեն զինք պիտի անարգեն, հալածեն, նեղեն ու չարչարեն։ որով ինք իւր չար ընկերներովը Տարտարուն մէջ մինակ մնացած, երկնից դէմ ունեցած միերիմ ասելութիւնը չի պիտի կշտմայ։ ահա ասովես աւելի բորբոքեցաւ, յուսահատեցաւ միշտ յուսահատեալը։

Վանի կը յիշէր թէ ինք անմարմին էակ մը ատեն մը Երկինքը բիւրկ բիւրից անմարմին էակներու գլուխ ու հրամանատար կարգուած, այս երջանկութիւններն պիտի վայելէր։ խկ այժմը երկիր վրայ գեսնի տակ անմարելի հրոց ու որդնալիճ անդունդներու մէջ անվախճան ու անվերջ գատապարտութեան մը վճռուած խկ այս հողելէն կրտսեր արարածը նաև երկրիս վը բայ այն փառքերուն ու պատիւներուն արժանացած, օր մըն ալ իրեն կորուած յաւիտենական երանութիւններուն կրկնապատիկը պիտի ժառանգէ, բարկութենէն չէր կրկնար իւր նախանձեալ կատաղը ողին բանով մը միմթարելու այն անմիմիթարուելին։

Եւ յիբաւի՝ ըստ վկայութեան Սատուածաբանից՝ որքան մէծ ու սաստիկ ցաւ ու պատիմըն էր այն չարին փառաց արքայութենէ զրկուիլը, նոյնքան կրկնապատկեց անոր այն յաւելն ու պատիմները, տեսնելով մարդուն այնքան դրմէլը ու գերաբանց փառքերուն հասնիլը։

Երդարեւ մը յաւիտենական վկայութիւն ։ ու ու տիրապահ յաւիտենական վկայութիւն ։ ու ու տիրապահ յաւիտենական վկայութիւն ։

ձան՝ ուրախութիւն ու ցնծութիւն . և ուր ան վերջենալի հեծութիւն ու տրտութիւն . ուր երջանկացեալ մարդ՝ և ուր դատապարտեալ ին լիար . վերջապէս ուր փառօք ին Արքայութիւն՝ և ուր թիւնալից դժոխք

Տես ուրեմն ով դրախտաբնակ եօթնից երանեալ մարդ, տես թէ՝ որքան միտք չառնուելու ու լեզուով չի նկարագրուելու փառաց ու պատույ մը հասուցեր է քեզ այն բարերար Ստեղծողն նաև երկրիս վայ. թուլերկնային չի տեսած ու չի լսուած անհուն փառքերդ, զոր պատրաստեր է քեզ սիրելեացդ յաւիտենական երջանկութեանը համար :

Տես կ'ըսեմ, ի՞նչ պամածալի բարեօք ու փառաւորութեամբ զարդարեր է քեզ այննախախրնամող Տէրը, որով լսելով ու տեսնելով այն չար ինելարը այնքան նախանձեցաւ, կատղեցաւ ու բոլոր Տարտարոսեան գունդը շիտթեցան :

Եւ ստուգիւ Աստուածաբանից բարձր որ կարագրութիւններուն հայելով Մարդուս Իշգեմայ դրախտին մէջ վայելած երջանկութիւնը նախ երջանկութիւն մըն էր, վասն զիքար է այս անպատմելի ամեն կերպ բարիքներէն, իւր բարերար ստեղծողն, ինամող Տէրն ու Աստուածը, ամեն ժամանակ հօն պիտի տեսնէր ու անոր հետ խօսէր . ինչպէս կ'երգէ հոգիաբուղլու Շնորհալին մեր . «Յորում ցնծայր զուարձացեալ (մարդն) անտիբական խնդութեամբ, քանզի զի Աստուած տեսանէր միշտ խնարհեալ ՚ի դրախտին, յորմէ զլուսոյն ճառագայթ տպաւուեր ՚ի յինքեան» (Ըստական) :

Եհա ասով յայտնի կ'իմացուի թէ՝ մարդս որքան ժամանակ որ երկիսն վայ կենար, նաև իրեն մարմնաւոր թագաւորն ու Խշանը, Առաջնորդն ու Կառավարիչը, Տնտեսն ու Մատակարարը նոյն ինքն Աստուած պիտի ըլլար : Որով ըսել է թէ՝ մարդս երկրի վայ նաև տուրք և անմեղ, ուրախ և գուարթ կեանք մը ունեցած, օր մը այս ժամանակաւոր Երջանիկ կեանքէն հրաժարած, իբրև Երջնային էակ մը պիտի թուլէր Երկինքը իրեն համար սահմանուած յաւիտենականութեան փառքերն ժառանդելու :

Պիտի շարունակու:

այս փոքրիկ աշխատութիւնը անընդհատ շարունակելու, ինչպէս որ ազգարարութեան մէջն ալիւր այս փափաքը յայտնած է :

Արդ ինդրանոք կը ծանուցանէ իւր ազգաւեկ ընթերցողացը թէ՝ ով որ նորին հեղինակին այս փափաքը կատարելու կամք ընէ, յետագայ առժամանակեայ կարգադրութեանը սիրով ընդունելու յանձնաւու ըլլայ . որով Հեղինակը ամենայն կերպով քաջալերուելու յոյար ստացած, ազդարարութեան մէջ ըրած խոստունքները ժամանակին անպատճառ կատարելու զօրութիւններն ունենայ :

Ուստի Արևելեան դարը այժմ (անժամանակեայ կերպով) ամիսը մէկ երկու կամ երեք անդամ պիտի հրատարակուի, ամեն մէկ թուլյն գննը և դահեկան ըլլալով :

Վմեն ասեն զայն գնելու փակաքող անձանց դիւրութիւն մը ըլլալու համար, Բանասէր Հեղինակը անոր հրատարակուած օրը անմիջապէս ամենուն ձեռքը հացընելու աշխատութեան սիրով յանձնաւու պիտի ըլլայ :

Վսոր համար այնպիսի անձանց հարկ է որ ներկայ թիւը ստացած ատեն, իւր յօժարակամ ընդունելութեամբը նոյն թուլյն համար սրոշաւած և դահեկանը հատուցանելէ յետոյ՝ յետագայ թերթին համար ալ կանխիկ և դահեկան պիտի վճարէ . ու նոյն ատեն ստորագրութիւն մը պիտի տայ այն թիւը ստացած անձին՝ իւր անունը, մականունը, մշտնջենական, բնակութիւնն ու թաղը ստորագրեալ թղթին մէջ նըշանակելով . որպէս զի Հեղինակը աեղեկացած՝ ատենին ուղղակի ու անյապալ ձեռուլընին հացընէ :

Եւ արդ՝ այժմ այս կարգադրութեան սահմանատղին պիտի ըլլայ Պօլիս Մէրձանը Յարութիւն աղա Մարգարեանին գրատունը, ուր տեղ նաև ուղողը անձամբ կրնայ գնել վերցիշւեալ դահեկանը վճարելով :

Եթէ մէկը կ'ուզէ Արևելեան դարին նըշանակեկին յարմար յօդուած մը կամ Հեղինակին նամակ մը ուղարկել, հարկ է որ ուղղակի յիշեալ Պրատունը խրկելով նոյն տեղէն պատասխաններն ընդունի :

ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՀԵՂԻՆԱԿԻ

Արևմտեան գարին Բանանէր Հեղինակը ազգասիրական ջերմ եռանդեամբ կը փափաքի

ՀՐԱՏԱՐԱԿԻ

ՈՄՆ ԲԱՆԱՍԻՐԻ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Բ. 9. ՔԻՒՐՔՃԵԱՆ

ԿՈՍՏԱԴԻՇՈՎՈՒՄ, ՖԻՆԱՆՆԵԼԱՐ